

Հրատարակի ամսոյն 8ին և 22ին :  
Ստորագրութեան պէշն է խղչ-  
լար ողտոյի խան . Թի . 5



Տարեկան գինն է կանխիկ 2 ՐԸ 100 :  
Դո՛ւրսբէն Բաժանորդ Էղոյնի-  
լը Էօսարոյի Եմիսը Վճարելու Էն :

# ՈՒՍՈՒՄՆ ԷՆԳԵՏԵՍԵՆՕՐԵԸՅ

8 ՕԳՈՍՏՈՍ

Ա . Տ Ա Ր Ի 1861

Թ Ի Ի 23

## ԴՊՐՈՑ

ԿԱՄ

ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐՈՒԹԻՒՆ

Տես Թիւ 19

Զ. Փէսղալոցցի, ինչպէս նաև Պաղէտով, կը բաղձային որ հրահանգութիւնը, այսինքն՝ ուսանելն, արտաքին առարկաներուն և անոնց յարաբերութեանցը դէմ յանդիման տեսութեամբը (էնդի-իսին) կամ պարզ ըմբռնմամբը սկսի : Փէսղալոցցի մինակ ասով ալ չատանալով, կը փափաքէր որ ուսանողք բիպոլի-ի-ն ընելու արհեստն ալ ստանան : Անոր կարծիքն էր թէ ըմբռնուած կամ սորվուած իրեն աւելի ըմբռնելու կարողութեան մշակուելը կարևոր է . քանզի աս վերջինը տրդան կատարեալ դիտողութիւն ընելու, այսինքն՝ մտքին առջև դրուած բանը լիովին սորվելու, իբր թէ կլլելու և սպառելու ընդունակ կ'ընէ :

Է. իլլանտրոփեանք խորհրդածելու կարողութիւնն առանձին կերպով կրթելուն մեծ կարևորութիւն կու տային : Փէսղալոցցի ասիկա շատ ուսման նիւթ չէր ըներ : Անիկա կ'ըսեր թէ՛ ամեն ուսման նիւթ իր յատուկ կերպովն աւանդուելու է, այնպէս որ խորհելու կամ խորհրդածելու կրթութիւնն մ'ըլլայ . և կը կարծէր թէ թուոյ, Համեմատութեան ու Տարածութեան այսինքն չափաբերական գիտութեանց դասախօսութիւններն աս բանին ամենէն աղէկ միջոցն են :

Ը. Փէսղալոցցի, ինչպէս նաև Պաղէտով,

Թուաբանութեան, մանաւանդ մտաւոր թուաբանութեան մեծ կարևորութիւն կ'ընծայէր : Բայց անոր աս ուսման տուած արժէքը՝ ոչ այնչափ թուագիտութեան լոկ գործնականօգտակարութիւնը, որչափ միտքը զօրացընելու սքանչելի միջոց մ'ըլլալուն համար էր : Ուստի Փէսղալոցցի նախնական դպրոցաց մէջ եմոյժ երկրաչափութիւնն, ու անոր հետ կից եղող գեղեցիկ առարկաներ կաղապարելու և գծագրելու արհեստը : Աս ճամբով անիկա կը փափաքէր աչուրները, ձեռուրներն ու շոշափոզականը վարժելու գծագրութեան աս հիման շատ յառաջացեալ տեսակին : զոր յառաջ ոչ ոք կը խորհէր : Պարզ ու ակնյայտնի ձևերէ՛ բաղադրեալ ու դժուարին ձևերու յառաջ երթալով, աստիճանաբար այնպէս կատարեալ կրթութեան դրութիւն մը կազմեց, որ աս նիւթը (չափաբերութիւնն ու գծագրութիւնը) ուսուցանելու մեթոտը շուտով կատարելութեան աղէկ աստիճանի մը հասաւ :

Թ. իլլանտրոփեանք հասարակ դպրոցաց մէջ լեզուի ուսումը մուծին . բայց լեզուին կրթութիւնը գլխաւորապէս նախնական գրելու և փորձեր\* պատրաստելու սահմանին մէջ դրած էին : Իսկ Փէսղալոցցի ոչ քերականութեան կանոններուն մեռեալ կրկնութեամբը, ոչ ալ հասարակ գործածական գրութիւններու համար եղած լոկ կրթութիւններով կը շատանար : Անոր նպատակն էր լեզուի օրէնքներուն ի ներ-

\* Փորձ կ'սէ կ'ըսուի գրագիտութեան մէջ շարադրութիւն կամ գրուած մը, որ մանաւոր նիւթ մը կ'ապացուցանէ կամ կը լուսարանէ :

բուստ զարգացումը, անոր ներքին բնու-  
թեանը, կազմութեանն ու յատուկ ոգւոյն  
մէջ թափանցիլ մը յառաջ բերել. աս կեր-  
պը ոչ միայն իմացողութիւնը պիտի մշա-  
կէ, այլև ասոր թափանցիլը կամ կիրքերը պի-  
տի ազնուացնէ: Ասանկ համառօտ ու բուս-  
գծի մը մէջ՝ լեզուի հրահանգութեան աս  
մեթոտին գերազանցութիւնը ցուցնելան-  
հնար է. բայց անոնք որ աս մեթոտով ե-  
զած յառաջադիմութիւններուն ու ար-  
դիւնքներուն փորձը տեսած են, անոր  
գործնական բնաւորութեանն ու արժու-  
ղութեանը լիովին վստահ են:

Ժ. Երաժշտութեան սրտին վրայ ունե-  
ցած հզօր ազդեցութեանը համար, Պա-  
զետովի, Թոչովի և ուրիշներուն պէս, Փէս-  
դալոցցիի դպրոցաց ուսմանց շրջանին մէջ  
ձայնաւոր երաժշտութիւն եմոյժ: Բայց  
չէր շատանար որ տղաք խաղերով (նօթա)  
կամ ակրնջով շատ մը եղանակներ երգել  
սորվին. անիկա կը բաղձար որ տղաք նուա-  
զի (Բէլպի), չափոյ (բիլի) և շարժարանու-  
թեան (պինամօթ) կանոնները գիտնան. աս  
ուսման մէջ կանոնաւոր ընթացք մ'ընեն,  
անոր մանր սկզբունքներուն իշնելով, և  
այնպէս ընելով որ երաժշտական խաղե-  
րն այբուբենի գրերուն հնչմանը պէս ա-  
նոնց ընտանի ըլլան: Նախկին և Փֆայ-  
ֆերի ընդարձակ գործքերն ուսման աս  
ձիւղին աղէկ վիճակի մը հասնելուն մե-  
ծապէս օգնած են:

ԺԱ. Փէսդալոցցի դէմ էր շատ Ֆիլանտ-  
րօսիեան դպրոցներու և ուրիշ դպրոցաց  
մէջ Սոկրատեան մեթոտին եղած զեղծմա-  
նը՝ որով տղաք դեռ գիտութեան և հրմ-  
տութեան մթերը չհամբարած, անոնցմէ  
մտքէ բան ծնանել կը պահանջուէր: Ընդ-  
հակառակն Փէսդալոցցի կը պատուիրէր որ  
ուսման ընթացքին սկիզբներն այժմու մե-  
թոտը գործածուէր, այսինքն՝ թէ՛ վարժա-  
պետը տուն տայ և աշակերտը կրկնէ. իսկ  
ուսման ընթացքին վերջին ժամանակնե-  
րը, մանաւանդ չափաբերական և ուրիշ ի-  
մաստասիրել պահանջող ուսմանց մէջ հե-  
տեւեալ մեթոտը. այսինքն՝ վարժապետը լոկ  
խնդիրներ տալով ուսանողաց թողու որ ի-  
րենց կարողութիւնները կրթելով զանոնք  
լուծեն:

ԺԲ. Փէսդալոցցի ալ Պազետովին պէս  
կ'ընդունի թէ դաստիարակողին ու աշա-  
կերտաց մէջ սէր տիրելու է թէ՛ տան  
թէ՛ դպրոցի մէջ, որպէս զի դաստիարակու-  
թիւնն արդիւնաւոր և օգտակար ըլլայ:  
Աս պատճառաւ դպրոցներու մէջ խստու-  
թիւն բանեցընելու այնչափ դէմ էր, որ-  
չափ Պազետով. և տղոց փոյթը յորդորելու  
և անոնք զգօնացընելու համար եղած ար-  
տաքին կամ արուեստական միջոցներու վը-  
րայ համարում չունէր: Անիկա կը հաւա-  
տար թէ տղաք իրենց իմացական զօրու-  
թեան աճին զգալով շատ աւելի աղէկ  
վարձատրուած կ'ըլլան, և կը պահանջէր որ  
վարժապետներն իրենց դասատուութիւնն  
այնպէս ասոր թափանց և հրապուրիչ ընեն,  
որ յառաջադիմութեան հեշտալի զգացու-  
մըն՝ անոնց հնարագիտութեան ու բարո-  
յականութեան զօրաւոր գրգիռ մ'ըլլայ:

ԺԳ. Փէսդալոցցի Ֆիլանտրօսիեանց պէս  
մարմնոյ կարողութիւններուն մշակութեան  
նրն ու զգայարանաց կրթութեան մեծ կա-  
րեւորութիւն կ'ընծայէր. և իր հրատարա-  
կութիւններուն մէջ աս նպատակին հա-  
մար աստիճանաւոր ընթացք մը ցուցուց:  
Բայց որովհետև կութամուտ, Աիթ, Ժան  
և Գլիաս աս նիւթին վրայ լիովին խօսած  
էին, անոր անմիջական յաջորդներն ասոր  
վրայ նորէն բան չգրեցին:

Ասոնք են ան մեծամեծ սկզբունքնե-  
րը որովք Փէսդալոցցի դաստիարակու-  
թեան ու հրահանգութեան աւելի բնա-  
կան, գիւրահաս և խորունկ հիմ դրաւ. իր-  
մէ առաջ եղած մեթոտներէն շատ աւելի  
գերազանց մեթոտ մը հնարեց, և իբրև այն-  
պիսի բարձր գովեստներու արժանի եղաւ:  
Բայց Փէսդալոցցիին մշակած դաստիարա-  
կութեան գրութիւնն որչափ գերազանց  
ալ է, ճշմարտութիւնը կը պահանջէ որ ա-  
նոր ունեցած քանի մը թերութիւններն ալ  
խոստովանինք:

1. Միտքը լուացընելու և կարողու-  
թիւնները զարգացընելու ու զօրացընելու  
յարմար տեսած հրահանգութեան եղա-  
նակներուն խնամով փոյթ տարած ատե-  
նը, Փէսդալոցցի բոլորովին մոռցաւ դրա-  
կան հմտութեանց հարկաւորութիւնը, ու-  
րոնք մտածութեան և ապագայ կենաց

գործնական ու պիտանի նիւթ կը մատկարարեն : Անոր դպրոցները կը թուած տղաք, անոր կերպովը հրահանգուելով, շատ անգամ առոյգ և սուր իմացական կարողութիւններով, բայց առանց անմիջական գործածութեան համար կարևոր եղող հմտութեանց մթերներու դպրոցներէն դուրս կ'ելլին : Անոնք չափաբերութեան և վերացեալ իմաստասիրութեան կիրթ և յարմար էին, բայց զանոնք հասարակ կենաց պիտոյցը մերձեցընելու պատրաստուած ու յարդարուած չէին : Ըսել կ'ուզենք թէ Փէսդալոցեան դաստիարակութիւնը սքանչելի կերպով տեսական էր, բայց ոչ կամ շատ քիչ գործնական :

2. Փէսդալոցցի հայեցողական ու չափաբերական ուսման կարի կանուխ կը սկըսէր, անոնց չափէ աւելի կարևորութիւն կ'ընծայէր, և ժամանակին մեծ մասն անոնց նուիրել կու տար . աս բանն ուրիշ ուսումներու պէտք եղած ուշադրութիւնն ընելու չէր ներէր, և միւս կարողութեանց կանոնաւոր ու ներդաշնակաւոր մշակութեանն արգելք կ'ըլլար :

3. Հրահանգութեան, այսինքն ուսուցանելու մեթոտն ալ կարևոր կէտի մը մէջ պակասաւոր էր : Պարզաբանութիւնը կամ վերլուծութիւնը կարի մանրամասն ու կարի երկայն էր : Ասով միտքը ծանօթութիւններն իրենց ամենէն պարզ տարրներուն և ամենափոքր մասերուն բաժնուած ընդունելու այնպէս կը սովորէր, որ բաղադրեալ գաղափարներ ըմբռնելու անվարժ կ'ըլլար . ոչ ալ բնութեան և եզրակացութեան մէջ արագ քայլեր ընելու կարող կ'ըլլար . ան որ առողջ դաստիարակութեան մ'արդիւնք է, և թէ՛ գիտութեան ու թէ՛ գործնական կենաց համար խիստ պատուական մտաւոր զօրութիւն ունեցած ըլլալու նշանակ է :

4. Սմանք կ'ըսեն թէ Փէսդալոցցի շատ քիչ կարևորութիւն կ'ընծայէր վկայութեան՝ որն որ մեր հմտութեանն աղբիւրներուն մէկն է . և դարձեալ պատմական ճշմարտութեան կարի սակաւ ուշադրութիւն կը նուիրէր : Սա գիտողութիւնն ընելու սովոր էր թէ պատմութիւնն ուրիշ բան չէ թէ ոչ ստութեանց հիւստուած մը . մոռցած իմն էր թէ այնչափ հարկաւոր է զբա-

ղեցընել տղաք մարդուն և բարոյական դիպուածներու հետ, որչափ բնութեան և նիւթոյ հետ . եթէ կ'ուզենք որ տղոց բարոյական կարողութիւններն ալ մշակուին, և նիւթական աշխարհէն վեր բարձրանան :

5. Սմանք կը ցաւին նաև որ Փէսդալոցցի կրօնական դաստիարակութեան մասին իր նախորդներուն մէկ մեծ սխալմանը մէջ ինկաւ : Չափաբերական ու գիտնական նիւթերու բոլորովին մտադիր ըլլալով, Պաղետովին պէս կը ջանար թելադրել իր աշակերտներուն պատմական ստուգութեան վերայնուազ համարումունենալ . ու ամեն ճշմարտութեան համար բանաւոր ապացոյց պահանջել, և կամ իրենց զգայարանաց վրկայութեանը դիմել, կամ ուրիշ ասոնց նրման փաստեր փնտռել, ինչպէս որ բնական գիտութեանց ճշմարտութիւններուն մէջ կ'ըլլայ : Ղիշդ աս ճամբով է որ, կ'սեն, խորին գիտնական տաղանդներու տէր մարդիկ յայտնութեան ճշմարտութիւնը մերժելու յօժարեցան, և որ աւելի զարմանալին է՝ ոմանք ուրացան Անոր գոյութիւնն անգամ որուն գործքերն ու օրէնքները կը սորվէին :

Ղշմարիտ է թէ Փէսդալոցցիին անձնական բնաւորութիւնը կրօնական մասին անոր տուած դաստիարակութեան տեսութեանն ու եղանակին վրայ ազդեցութիւն ըրած էր : Ինք հեղ, քաղցր ու դէպ ամեն մարդ բարեսէր և անկեղծ բնաւորութիւն և ախորժակներ ունենալով, տղոց դաստիարակութեանը մէջ զանոնք կրօնքին տեսական ճշմարտութիւններուն երկայն և մանրամասն տեղեկացնելն աւելորդ կը համարէր, և կը պնդէր թէ տղաք հաւատարմութեան և սիրոյ զգացումներուն մէջ կը թուելով, երբոր իրենց ծնողացը, մեծերուն և բարերարներուն դէմ սիրալիր և երախտագէտ կ'ըլլան, շուտով և դիւրաւ ան զգացումները մեր երկնաւոր շօրը կը դարձնեն, երբ և որչափ որ ան երկնաւոր շօրը գաղափարն անոնց մտքերուն մէջ կ'արթննայ : Վերջապէս, կ'ըսեն, Փէսդալոցցի ծնած էր յաւեփ գաղափարներ, քան տղաք կը թելու : Մենք չենք կրնար Փէսդալոցցիի վրայ եղած աս գաղափարութեանը հաճութիւն տալ . մարդ մը որոյ դրութիւնը . ինչպէս քիչ մը ետքը

պիտի տեսնենք, ոչ միայն բոլոր Գերմանիա այլև բոլոր Եւրոպա հիացմամբ կ'ընդունի: Կարելի է թէ Փէսդալոցցիին կրօնական դաստիարակութեան տեսութիւնը շատ ճիշդ չըլլայ. բայց անոր պատմական ստուգութեան վրայ նուազ համարում ունեցած ըլլալը շիտակ չէ, ինչպէս վարը պիտի տեսնենք:

«Ղգգային դաստիարակութիւն յԵւրոպա», ըսուած գործին հեղինակը Փէսդալոցցիի համար կ'ըսէ. «Փէսդալոցցի առանց երբեք վհատելու և անխոնջ յարատեութեամբ իր երկայն կեանքին մէջ իր դարուն դաստիարակութեան փաստակար և եղծիչ սխալմունքներուն դէմ օրինակովն ու բազմաթիւ գրուածներովը պատերազմեցաւ: Մեծ ուժով ու ոչ սակաւ յաջողութեամբ կռուեցաւ մոլեռանդութեան ու բռնութեան դէմ, թէ ինչպէս անոնց մէկը ջերմեռանդութիւնը, և միւսը կոյր հնազանդութիւնը ձեռք առած տգիտութիւնը ժողովուրդին օրինաւոր ժառանգութիւնը ներ, և գրեթէ մարդը վայրի անասուններու հաւասար ընել կը ջանային. և ստակի հետ արժէք չունեցող ամեն բան, այն է ուսումն ու հրահանգութիւնը, կորստական կը քարոզէին: Անկա հին մարդարէներուն հաւասար եռանդով օրէնսդիրներու և ծրնողաց խղճին ազդու և ուժգին կը խօսէր ան բարձր պարտաւորութեանը վրայ զոր Նախախնամութիւնը, հպատակներուն ու զակրներուն ապագայ բախտն անոնց ձեռքը յանձնած ատենն, անոնց վրայ դրած է: Աս ճամբով անանկ շարժում մը յառաջ բերաւ որ բոլոր Եւրոպիոյ վրայ ազդեց. և անոր մերթ պարզ ու մերթ տեսական գրութիւնները գեղղուկներու հիւղերէն մինչև մեծամեծաց պալատները մուտ գրտան: Անոր խլերտունի բնակարանն ամեն ազգէ խուռն բազմութիւն կը յորդէր. թագաւորներու գործակալներ և ազնուականներ, և հրապարակական դպրոցաց վերակացուներ և ուսուցիչներ, ուրիշ երկիրներու մէջ անոր գործակիցներն ըլլալու համար, անոր սկզբունքներուն միջամուխ ըլլալու կու գային:

Փէսդալոցցիին վկայութեան ու պատմութեան վրայ ունեցած տեսութեանը

դալով կ'ըսենք: Փէսդալոցցի ոչ թէ պատմական ստուգութեան վրայ նուազ համարում ունէր, և նոյնն ունենալ ալ կը թելադրէր, այլ կ'ըսեր թէ պատմութեան ու վկայութեան վրայ պէտք եղած համարումն ունենալու համար, կատարեալ ստուգութիւն կը պահանջուի: Եւ քանզի վկայութեան պատմական ստուգութեանը հասու ըլլալու համար, բանադատութեան (քրիթի\*) կանոնները ամեն տեսակ պատմական աղբիւրներու վրայ ճշգիւ և ըստ անմենայնի 'ի կիր առնուլ պէտք է, առանց բանադատութեան ընդունուած պատմութիւն մը անստոյգ պատմութիւն է: Աւստի Փէսդալոցցի, իր նախորդներուն պէս կ'ըսէր, բանադատութեան տակ չինկած պատմութիւնը ստուգութիւններու հիւսուած մըն է. լաւ ևս կ'ըլլար եթէ ըսէր, Անանկ պատմութիւն մը, բառին յատուկ առմամբը, պատմութիւն չէ: Եւ միթէ իրաւունք չունէր Փէսդալոցցի պատմութեան վրայ աս համարումն ունենալու անանկ ժամանակ մը, ուր Գերմանական բանադատութիւնը լեզուաբիտական ու հնախօսական (արիթի\* Կամութիւններով զրոյցներուն (սաժ) ցուցուցած ամենէն աղօտ հնութիւններն երթալով, ան թոհ և բոհ քառսին մէջէն սրտութեանց ամբաւ ջրակոյտ մը ստուգութեան հաստատութենէն զատելով, իբր թէ նոր պատմութիւն մը կ'արարչագործէր: Արդ Փէսդալոցցի իբրև արդարև Գերմանացի մը գերմանական ծանր ու հաստատուն մտքով, Սփոլոցհայմին գերմանական ազգին համարքսածին պէս, կ'ուզէր որ անմենայն ինչ բանին (րէզոն) աղախնէ, և չէր թողուր որ բանը նկատման մը աղախին ըլլայ: Վկայութեան մէջ ստուգութիւն փնտռել, և առանց ստուգութեան պատմութիւն մը իբր իրօք ճշմարիտ չընդունել՝ մտքին անանօրինելի օրէնքն է: Եթէ կան անանկ մարդիկ որ յայտնութեան ճրմարտութիւն մը կամ անոր ապացուցուած ստուգութիւնը կը մերժեն, 'ի յառաջագունէ և նախապաշարմամբ մը մերժած կ'ըլլան: Մերժել պատմութիւն մը որ բանադատութեան ամեն օրէնքներովն արդարացած եղելութիւն մըն է, այնչափ հակառակ է ճշմարտասէր ու անկողմնակալ

հոգւոյ, որչափ է ընդունել պատմութիւն մը որ ան օրէնքներով ստուգուելի չկրնար:

Բրուսիոյ կառավարութիւնը 1809 ին ժողովրդեան մէջ հայրենասիրական ոգի յաւաջ բերելու և ծաւալելու համար իբրև միջոց՝ նախնական դպրոցները դրութեամբ բարեկարգելու ելած ատենը, Փետրալոցցիին համբաւն իր զենիթը հասած էր: Տէրութեան մէջ ամենէն աղէկ ուսուցիչներուն և գաստիարակներուն մտադրութիւնըն՝ առաջնորդութեան և օգնութեան համար՝ անոր, անոր դպրոցին, անոր մեթոտին և անոր աշակերտներուն վրայ դարձած էր: Ի վերտուն անոր բնակարանը շատ եռանդուն երիտասարդ ուսուցիչներ ղրկուեցան, որ անոր մեթոտները սորվին, և աղքատ տղոց համար անոր ունեցած ջերմեւանդութեան ոգւովը տողորուին: Վերջապէս անոր սիրելի աշակերտներէն մէկը Վիլհելմ Գրուսիոյ իշխան Ֆրետերիկոս Գ. ին 1701 յունուարի 13 ին իր դքսութիւնը թագաւորութիւն հրատարակած, և ինքզինք Ա. Ֆրետերիկոս անունով Բրուսիոյ թագաւոր հռչակած օրը քեօնիկապերկ հիմնած որբանոցին մէջ վարժապետանոց մը կազմակերպելու հրաւիրուեցաւ: Աս վարժոցին առաջին տարին հարիւրէ աւելի ժառանգաւոր և ութսուն վարժապետ կառավարութեան ծախքովը Փետրալոցեան դրութեան սկզբանցն ու Մեթոտին տեղեակ ըլլալու համար վարժոցը կը յաճախէին: Ասոնց, և ուղղակի Փետրալոցցիին գացող վարժապետաց միջոցովն, ան սկզբունքներն ու մեթոտները ոչ միայն Բրուսիոյ այլևայլ կողմերն, այլև Գերմանիոյ ուրիշ տէրութեանց դպրոցներն և ուսումնարանները տարածուեցան: Արնայ ըսուել թէ Չիլիերայէն աւելի Բրուսիոյ մէջ Փետրալոցցիին և ուրիշ Ֆիլանտրոփեանց անունը ջերմաջերմ կը սիրուի:

Երբնայելի:

ԻՐԱԻՈՒՆՔ

Տես թիւ 20

Վիւնա տեսնելը թէ վեհապետութիւնն ինչ է: Վեհապետութիւնը (սովորէնքէ) գե-

րագոյն իշխանութիւն է որով վիճակ մը կը կառավարուի: Գերագոյն իշխանութիւնը մարթ է վարել ներքուստ կամ արտաքուստ:

Վերքին վեհապետութիւնը կրնայ բուրովին և իրօք վիճակը կազմող ժողովուրդին վրայ ըլլալ, և կամ երկրին ինքնուրոյն սահմանադրութեամբը կամ հիմնական օրէնքով մասնաւոր անձի մը տրուած ըլլալ: Աս կէտը իրաւանց ան մասը կը կազմէ, որուն համար ըսինք թէ ներքին հասարակայ իրաւունք (պրո-տէ-պլի-է-է-է-է) կը կոչուի, բայց սահմանադրական օրէնք կոչել լաւագոյն կ'ըլլայ:

Արտաքին վեհապետութիւնը քաղաքական ընկերութեան մը ուրիշ քաղաքական ընկերութեանց նկատմամբ անկախ ըլլալուն վրայ կը կայանայ. և ազգ ու վիճակ կամ տէրութիւն ըլլալուն էական պայմանն աս է: Արտաքին վեհապետութեան զօրութեամբը կամ անիկա գործնականաբար բանեցրնելով է որ քաղաքական ընկերութեան մը համայնագգային յարաբերութիւնները, խաղաղութեան ու պատերազմի ատեն, ուրիշ քաղաքական ընկերութեանց հետ կը կենան: Ան օրէնքները որովք արտաքին վեհապետութիւնը կը կանոնաւորուի, Արտաքին հասարակայ իրաւունք (պրո-տէ-պլի-է-է-է-է) կը կոչուի, ինչպէս ուրիշ տեղ յիշեցինք, բայց համայնագգային իրաւունք կոչել աւելի լաւագոյն է:

Տէրութեան մը ուրիշ տէրութիւններէ ձանջուելը, և անոր ազգերու ընդհանուր ընկերութեանը մէջ ընդունուելը, կրնայ կախում ունենալ. այս ինչ ներքին սահմանադրութիւնը կամ կառավարութեան ձևն ունենալէն, և կամ այս ինչ անձն իրեն թագաւոր կամ վեհապետ ընտրելէն. կամ լաւ ևս ըսենք՝ անիկա ընդունող տէրութիւն մը կրնայ աս բաներն անոր իրմէ ընդունուելուն պայման ընել: Բայց տէրութեան մը ներքին սահմանադրութիւնը, կամ կառավարութեան ձևն ինչ որ ըլլայ, կամ անոր թագաւորը ու վեհապետն ով որ ըլլայ, կամ թէև ժողովրդեան մէջ այլևայլ կողմնակցութիւններ կառուարութեան դէմ ելլելով տէրութիւնն ան-

իշխանութեան մէջ ինկած ըլլայ, տակաւին օրինաւոր տէրութիւն է, մինչև որ ընկերական կանոնին վերջնական լուծմամբը վեհապետութիւնը բոլորովին մարի, կամ ուրիշ որեւիցէ պատճառով տէրութեան գոյութիւնը վերնայ :

Տէրութիւն մը կամ վիճակ մը վեհապետութիւնը ստացած է կամ իր քաղաքային ընկերութեանը կազմութեան սկիզբէն, և կամ անիկա կը ստանայ բաժնուելով ան հասարակութեան որուն ինք մէկ մասն է և անկէ կախում ունի :

Ասկից բնութեամբ թէ ներքին և թէ արտաքին վեհապետութեան նկատմամբ ճշմարիտ է : Բայց աս երկու տեսակ վեհապետութեանց մէջ հոս ծանուցանելու կարևոր զանազանութիւն մը կայ :

Վիճակի մը ներքին վեհապետութիւնը ուրիշ վիճակներուն անիկա ճանչնալէն բնաւ կախում չունի : Նոր վիճակ մը գոյացած առեւնճ իր ներքին վեհապետութիւնը հաստատելու համար, ուրիշներուն զինք ճանչնալուն կամ ընդունելուն ամենևին կարօտ չէ : Վիճակի կամ տէրութեան մը «րեբտմբ» (պէ ֆորտմ) ըլլալը բաւական է՝ իր վեհապետութիւնն յիրանաց (պէ բորէ) հաստատելու համար : Անիկա տէրութիւն մըն է, քանզի է կամ կայ :

Այսպէս Ամերիգայի Միացեալ Նահանգաց ներքին վեհապետութիւնը կատարեալ էր ան օրուքնէ երբ անոնք զիրենք «ազատ, վեհապետ, և անկած վիճակներ» հրատարակեցին, այսինքն 4 յուլիս, 1776 : Աս սկզբան վրայ էր որ Ամերիգայի դերազոյն առեւնճը (գոր «ի-էրէմ») 1808 ին վճռեց որ ընկերհաշտութիւնը (միութիւնը) կազմող բոլոր վիճակներն, իրենց ինքնուրոյն այսինքններքին քաղաքային օրէնքները դնելու իրաւունք ունեցան ան օրուքնէ՝ երբ անոնք զիրենք անկախ հրատարակեցին, և նոյն օրէն՝ վեհապետ տէրութիւններու բոլոր իրաւունքն ու իշխանութիւններն ստացան, և թէ աս բաներն անոնց Բրիտանիոյ Թագաւորին շնորհելով ստուած չեն : 1782 ին խաղաղութեան դաշինքով անոնց անկախութիւնը ճանչցուած է, ոչ թէ անիկա անոնց շնորհուած : Ասկէ կը հետեւի թէ ամեն տէրու-

թեան կառավարութեան օրէնքները՝ իր անկախութեանը հրատարակած օրէն՝ վեհապետ տէրութեան օրէնքներ են, և ասանկ ըլլալուն համար՝ ան օրէնքներուն հրատարակուած օրէն տէրութեան ժողովուրդը հնազանդութեան կը պարտաւորուի :

Բնդհակառակն վիճակի մը արտաքին վեհապետութիւնը՝ կատարեալ և ամբողջ ըլլալու համար՝ ուրիշ վիճակներէ ճանչցուելու կամ ընդունուելու է : Աւստի թէ պէտքն որ տէրութիւն մը, իր երկրին մէջ և իր քաղաքացիներուն համար գործելու մէջ ուրիշներէն ճանչցուելու կարօտ չէ, սակայն երբ որ ազգերու մեծ ընկերութեանը մէջ մտնել կ'ուզէ, որուն բոլոր անդամները մասնաւոր իրաւունքներ ունին, և յատուկ պարտաւորութիւններ վերանին առած են զոր փոփոխակի կատարելու պարտական են, նոր տէրութիւնն ան մեծ ընկերութեան օգուտներուն կատարելապէս մասնակից ըլլալու համար, ան ընդունելութեանը կարօտ կ'ըլլայ : Իւրաքանչիւր տէրութիւն նոր տէրութիւնն իբր տէրութիւն ճանչնալու կամ չճանչնալու ազատ է, և իր դէպ ՚ի նոր տէրութիւնն ունենալու վարձուեքն անիկա ճանչնալէն կամ չճանչնալէն կախում ունի, և քանի որ աս ընդունելութիւնը բոլոր օտար տէրութեանց կողմէն ընդհանուր չէ, նոր տէրութիւնն իր արտաքին վեհապետութիւնը մինակ ան տէրութեանց հետ բանեցրնելու իրաւունք ունի, որոնք ան վեհապետութիւնը ճանչցած են :

Շարունակելի :

ԴԵՍՏԻՆԵՆՈՒԹԻՒՆ

Տես թիւ 20 :

Առջինեկներուն մեծ մասն աղջիկ ըլլալուն, կամ տարի մը աւելի մանչ և տարի մ' աւելի աղջիկ ծնանելուն պատճառնի՞նչ է : Նոյնպէս ի՞նչ է պատճառ որ երբոր ծեր կամ տկար երիկմարդ մը ուժեղ և

մանկամարդ կնիկ կ'առնէ . տղոց մեծ մասն աղջիկ կ'ըլլայ , և ուրիշ ասոնց նման դէպքեր : Աս դիպուածներն անշուշտ յատուկ բնական և հաստատուն պատճառներ ունենալու են . և եթէ աս երևոյթներուն մինչև հիմա եղածէն աւելի երկայնամիտ մտադրութեամբ դիտողութիւն ըլլայ , շատ օգտակար հետեւութիւններ կրնան ելլել : Միևնոյն ծնողաց պատահական և անցաւոր մէկ վիճակը կամ պարագան միթէ չկրնար ծնանելու զաւկըներուն վրայ երբեմն մէկ կերպ , և երբեմն ուրիշ կերպ ազդեցութիւն ընել : Բայց ինչ որ է , երկու ծնողաց ալ , այսինքն հօրն ու մօրը մարմնոյ կազմութեանը միշտ և ամեն պարագայի մէջ միտ դնել արժան է : Մովսիսական օրէնքը ( Ղեպ . ԺԲ . 2 . 5 . ) ծննդաբեր կանանց աղջիկ տղոց համար մանչ տղոցմէ աւելի մաքրութեան ժամանակ սահմանած է : Աս հին օրէնսդրութիւնն առ տարբերութիւնն ընելու մէջ արդեօք բնական պատճառ մ' ունեցած է : Մակարեբութիւն մը չկրնար արդեօք հանուիլ սա դիտողութեանէն որ հրէշներուն կամ ցուցանք կոչուած ծնունդներուն մեծ մասը աղջիկ տղոցմէ են :

Արդարև ցաւալի է որ ժառանգական իջման օրէնքներուն մեծ անհոգութիւնն ու զանցառութիւնն կայ . ուր որ եթէ անոնց զգուշութիւն ըլլայ , ոչ միայն մասնաւոր ընտանեաց , այլև ողջոյն ազգերու վիճակն անտարակոյս կերպարանքի , հասակի , խառնուածոյ , առողջութեան , քանքարներու և բարոյական զգացմանց մասին կրնայ շատ աւելի լաւագոյն ըլլալ : Մենք Արիստոտելի հետ այնպէս կը կարծենք թէ մարդոց բնական և ընդածին տարբերութիւնները քաղաքական տնտեսութեան մէկ գլխաւոր առարկան ըլլալու են : Ով որ ժառանգական իջման օրէնքներուն կարեւորութեանը վրայ աշխարհք կրնայ համոզել , և յօժարեցընել մարդիկ որ անոնց համեմատ վաքուին , անոնց աւելի բարիք ըրած , և անոնց լաւանալուն շատ աւելի նպաստամատոյց եղած կ'ըլլայ , քան որ եիցէ հիմնարկութեամբ կամ ուսմանց դրութեամբ : Ան ատեն մարդիկ կազմուածքի գեղեցկութեան ու մարմնոյ և մըտաց առողջութեան ինչ մեծ զգուշու-

թեամբ ընտրութիւն պիտի ընեն : Երկու ծնողաց ալ առողջութեան վիճակն , անոնց տարիքն , անոնց ապրելուն նախընթաց կերպը՝ զաւկին կամ սաղմին զարգացմանը կերպին վրայ ազդեցութիւն կ'ընեն : Նմանապէս և աւելի ևս , մօրն առողջութեան վիճակը , անոր կենսական պաշտօնները , զորօրինակ՝ մարտողութիւնը , շիջառութիւնն , արեան շրջանն և ուրիշ ասոնց նման բաներ , յղութեան միջոցին մէջ մեծ կշիռ ու ծանրութիւն ունին :

« Հաւանական է » , կ'ըսէ Տր . Թուշ , « թէ ծնողաց վրայ մարմնոյ և մտաց յատկութիւնները , որոնք տղոց վրայ հանձար կամ ոգի յառաջ կը բերեն , կրնան որոշ և կանոնաւոր կերպով ճանչցուիլ . չե կարելի է թէ ժամանակ պիտի գայ որ մենք տղոց իմացական բնաւորութիւնն անոնց ծնողացն այլևայլ իմացական կարողութիւններուն հմտութենէն ստուգութեամբ գուշակելու կարող պիտի ըլլանք : Տանի մարդացի էրիկմարդոց Արեւելեան Հնդիկ կանանց հետ ամուսնութենէն՝ Եւրոպացւոյ ձեն ու առոյգ միտքն ունեցող տղաք կը ծնանին . բայց միևնոյն արգիւնքը չերկիր ան տղոց վրայ , որոնք Արեւելեան Հրեգիկ կանանց ուրիշ Եւրոպական ազգի մը էրիկմարդոց հետ ըրած ամուսնութենէն կը ծնանին » : Տր . Թուշ . Ֆիլիսոփայական պատճառներուն իմացական կարողութեանց վրայ ըրած ազդեցութիւնը : էջ . 119 :

Թէ առողջութեան և թէ հիւանդութեանց նկատմամբ իրական փոփոխութիւն մը յառաջ գալու համար , կ'երևի թէ երեք պորտ իրարու յաջորդել հարկաւոր է : « Եթէ գոյտը (կոտոր) » կ'ըսէ Տր . Գոտեր , « լուկ պատահական է , և մինակ ծնողաց մէկն անով պիտոցած է , տղաք գումոտ (կոտորէ՞) չեն ծնանիր : Եթէ գումոտ հօրմէ ծնած տղայ մը երկու պորտի վեր գումոտ աղջիկ մ' առնէ , կամ ան երկիրներու մէջ ուր գոյտն ընտանի է , երրորդ պորտին ծնած մանուկը ոչ միայն գումոտ է , այլև շնալար (բրդէն) » : Գոյտի և շնալարի ճառին մէջ . Բարիդ . 1800 . էջ . 69 :

Շարունակելի :

Այս պարբերակներով առաջին մէկ տարեկան շրջանին ծայրը հասած ատեննիս պարտք է մեզ մեր երախտագիտական զգացումները, շնորհակալութիւնն ու լիութի գոհունակութեան ցոյցը տալ բոլոր այն Յարգոյ և Ազգասէր անձանց որոնք բարեհաճեցան իրենց բաժանորդութեամբ հանդէս պատուել: Մերոյ Ազգային սրտից մէջ դառած հազուադիւր օթարանը արդահատեց զինքն ու քաջալերեց չկասկա իր ընթացքէն, որով և ահա կը պատրաստուի սկսիլ իր երկրորդ տարեկան շրջանը:

Կը խոստանայ Աերն իր Յարգոյ բաժանորդաց որ շարունակէ իր ոճը իր նիւթերը՝ նոյն ընթացքով ինչպէս մինչև հիմա, սերն ու խաղաղութիւնը միշտ իրեն նպատակ ունենալով և առանց իր խոհական ոճը արատաւորելու, որով և իր ազդած սիրոյն արգասիքը շնորհօք Ազգին վայելէ:

Տարեկան իր այս երկրորդ շրջանին մէջ Աերը չէ թէ 13 օրը անդամ մը ինչպէս մինչև հիմա կ'ըլլար, այլ ամեն շաբաթ ի լոյս պիտի ընծայուի զի առ այդ թախանձող բաժանորդք բազմաթիւ են, և սիրոյս նպատակն է միշտ և ամենուն հաճոյանալ:

Կը խոստանայ Աերն այս անգամ, ազգային յօդուածները պարզ ոճով արտադրել՝ որպէս զի ամեն հայու դիւրիմաց ըլլան: Առ որ ըովհեակ Մերոյս Արգոյ բաժանորդներէն շատերը շատ թախանձանօք խնդրեցին որ հանդէս զուարթացուցիչ յօդուածներ ալ պարունակէ, կը ստիպուինք այս երկրորդ շրջանիս մէջ իրենց բաղձանացն ալ համաձայնիլ, ուստի և Աերը ասկից ետև բանասիրական զուարթ գրօտեցուցիչ յօդուածներ կամ գեղեցիկ վիպասանութիւններ ու խորհրդաւոր ուրուագրութիւններ ալ անպատճառ պիտի պարունակէ:

Բաւական կը համարի Աերը իր տարեկան գինը փոքր ինչ միայն աճեցրնել, այսինքն տարեկան բաժանորդութեան գինը 100ի տեղ 120 միայն ընել որ աւելցած թուոյ համեմատութեամբ խիստ քիչ բան մ'է, բայց սերը քիչով կը շատանայ:

Բաժանորդութեան գինը կանխիկ վճարելի է, և իրեն բաժանորդութիւնը շարունակել ուզող յարգոյ Տեարց կ'աղաչուի՝ որ վերջնութիւ կամ վերջին թուոյն հետ իրենց վճարումն ընելով իմաց ընեն իրենց բարի դիտաւորութիւնը:

Վերջոյ՝ լիութի յուսով Աերն իր ազդարարական խօսքերը կ'ընելով ազգասէր սրտերէն տրուելու քաղցրահնչիկ արձագանգին կ'սպասէ: